

շատ մարդու վրայ բաժնուին, այնչափ
աւելի քաղաքականութիւն կը ծաղկի :

ԱՇ. — Իրաւ որ աս կտորը մտքէս
չէր անցած . և ուրախ եմ որ աս հար-
կաւոր բանին անդրադարձայ : Բայց
միթէ քաղաքականութեան ծաղկե-
լուն պատճառը՝ միայն աս աշխատա-
նաց բաժնուին է . ես կարծեմ թէ
խելացի և ուսումնական մարդիկ ալ
շատ գիւտեր հնարած են, և անով է
որ Եւրոպան օրէ օր կը ծաղկի :

ԴԱՍՏ. — Հապա չե՞ս մտածեր թէ
աս աշխատանքի բաժանումը չըլլար
նէ՞ մարդիկ ինչպէս կրնային ուսման
ետեւ ըլլալ . թէ որ ոմանք գետին
չբանէին, ուրիշները ինչպէս կրնային
բուսաբանութեան՝ բնալուծութե՞
աստղաբաշխութեան ետեւ ըլլալ . պէտք
էր որ ապրուստ ու հագուստ ճարելու
աշխատէին :

ԱՇ. — Ուրեմն հիմա հասկըցայ
թէ քիչ աշխատանքով շատ հարստու-
թիւն ունենալու համար՝ հարկաւոր
է աշխատանքը շատի վրայ բաժնել,
անով թէ լաւ և թէ շուտ կը լմն-
նան գործքերը . ըսել է թէ գործիք-
ներն ու մեքենաները շատցընելը՝ աս
բանիս մէկ հատիկ հնարքն է :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Պաղղիացոց վրայ համառօտ Գեղեկութիւն :

ՊԱՂՂՆՈՅ Ժողովուրդը իրեք տե-
սակ գլխաւոր ցեղերէ բաղադրուած
է, որ էին Սեղտ, Վերմանացի և Յոյն.
աս ցեղերը որչափ ալ քաղաքականու-
թեամբ իրենց սովորութիւնները փո-
խած ըլլան, բայց իրենց բնաւորու-
թիւնը ընդհանրապէս պահած են,
և բուն Գրանքներէն (որ ետքը եկան
անոնց տիրեցին) ինչուան կերպարան-
քով ալ կը զանազանին : Բուն Սեղ-
տերը կամ հին Պաղղիացիք ինչ բնա-
ւորութիւն որ ունէին հազարաւոր


տարի առաջ՝ Ստրաբոնի ու Յուլիոս
կեսարին ատենը, հիմայ ալ նոյնը ու-
նին, ի՞նչ զուարթ, թեթեւ, աշխոյժ,
անվախ, հայրենասէր, ազատասէր,
յաջողութեան ատեն յանդուգն,
գոբազդութե մէջ շուտ յուսահա-
տող, և սաստիկ օտարասէր : Իրենց
ազատասիրութեբ հինատենէն՝ ի վեր
կը ջանային որ իրենց մեծին իշխա-
նութիւնը ամփոփեն . ուրիշ բարբարոս
ըսուած ազգերուննայելով՝ շատ մար-
դավար էին . ուստի հռոմայեցիք ալ
մեծ համարմունք ունէին անոնց վրայ :

Սեղտերը (որ լատիներէն Սելտ
ու գաղղիարէն Սելտա կ'ըսուէին) շատ
անգամ Իտալիայի վրայ վազելով ի-
րենց տէրութիւնը մեծցուցին, և հռ-
ոմայեցիք վաթսուն տարի պատե-
րազմելէն ետքը հազիւ զանոնք ի-
րենց հնազանդեցուցին Յուլիոս կե-
սարին ձեռքովը . Սեղտնայ թէ Սեղ-
տաց գիտունները Յունաց քիրը կը
գործածէին . իսկ ծովեզերեայ բնա-
կիւնները որ Մարիտիմա կ'ըսուէին՝ կե-
րենայ թէ Փիւնիկեցուց տառերը բա-
նեցուցած են, վասն զի անոնց հետ
վաճառականութիւն ալ կ'ընէին :

Հին Պաղղիացուց տէրութիւնը
այլևայլ մանր հասարակապետութի-
ւներ բաժնուած էր . ասոնց իշխաննե-
րէն ոմանք քիչ ատենի համար կ'ընա-
րուէին, ոմանք ալ ինչուան մահ :

Ղաջները վրանաբնակ էին, ետքը
կամաց կամաց տնու որ ձեւացան քա-
ղաքներու մէջ . բայց իրենց քաղա-
քը ամէն կողմանէ բաց էր՝ առանց
պարսպի : Երկրագործութիւնը գե-
րիներուն պահուած էր, ազատները
զինուորութեան ետեւ կ'ըլլային .
հարստութիւննին ոչխարներ՝ եզներ
էին, և անոնց կաթովն ու մսովը և
որսով կ'ապրէին : Ղաջտ մարդիկ միշտ
զէնքով կը պտրտէին . երկայն մազ կը
թողուին արք և կանայք՝ որ միշտ կար-
միր կըներկէին :

Ղոճիքնին կռապաշտութիւն էր, և
իրենց աղօթքն ու պաշտամունքը ան-
տառներու մէջ կը կատարէին . և թէ-



Թիֆլիսի Լաֆաֆորանյան պալատը 1 :

պէտ գերագոյն էակ մը կայ կ'ըսէին , բայց ուրիշ աստուածներ ու չորս տարերքն ալ կը պաշտէին , ինչպէս նաև գետերը , աղբիւրները , արևն ու լուսինը :

Հռոմայեցիք ասոնց քաջութեք վրայ մեծ համարմունք ունենալով , կամաց կամաց սկսան իրենց օրէնքներն ու արհեստները անոնց մէջ մտցընել . ասանկով անոնց լեզուն ալ քիչ քիչ լատինին հետ խառնուեցաւ : Արբոր հռոմայեցոց մէջ սկսաւ քրիստոնէութիւն ծաղկիլ , կեղտերն ալ անոնց հետեւեցան , ու իրենց քուրձերը մէկդի ձգեցին :

Հռոմայեցոց տէրութիւնը արևելեան և արևմտեան կայսերուի բաժնուելովը այնպէս տկարացաւ , որ Ա իսիկութ ըսուած բարբարոսագգերը Վաղղիոյ վրայ ալ վազեցին հինգերորդ դարուն սկիզբները . Վերմանիայէն եկած

Ֆրանք ըսուած ժողովուրդն ալ իրենց Ֆարամոնտ առաջնորդովը եկան հոն պղտիկ Թագաւորութիւն մը կանգնեցին : Ան տէրութիւնը վաթսուն տարիէն Վլոտվիկ կամ Վլովիս Թագաւորին ատենը այնչափ մեծցաւ որ Վաղղիային մէջ Հռոմայեցոց ուժը բոլորովին կոտորեցաւ , Ա իսիկութները ջնջուեցան , և ինչուան Վերմանիայի ներսերը Ֆրանքները տիրեցին , և Վլովիս դարձաւ իր բոլոր ժողովուրդովը քրիստոնէայ եղաւ : Վլովիսին մեռնելէն ետև իր չորս որդիքը տէրութիւնը մէջերնին բաժնեցին , և իրենց աթոռանիստ քաղաքներն էին Փարիզ , ()րլէան , Սուասոն ու Սէս : Աս բաժանմունքէն շատ չարիք հետեւելուն համար՝ եօթներորդ դարուն մէջ նորէն մէկ տէրութիւն ձևացաւ

1 Փարիզու ստորագրութեան մէջ մտերս աս պալատին վրայ ալ կը խօսինք :

բոլոր Վաղղիան՝ մեծին Վարդուսի ատենը, որ տէրութիւնն ալ շատ ընդարձակեց, և Վաղղիան երկու մաս բաժնեց, արևելեան և արևմտեան :

Իրեն յաջորդը Լուդովիկոս Լուստաձեռն՝ տկար մարդ մըն էր . ուստի իր տղաքն ալ քանի մը անգամ գլուխ քաշեցին իրմէ, ինչուան որ ինքն ալ թագաւորութիւնը իր որդւոցը մէջ բաժնեց ու մեռաւ : Հարիւր տարիի չափ իրեն ցեղին մէջ մնաց թագաւորութիւր . բայց ան ատեններն որ ինքնա գլուխ իշխանները խիստ զօրացեր էին, հուգոն Վափեթ թագաւոր ըլլալուն պէս՝ նուաճեց զանոնք 987^{ին} :

Ֆրանչիսկոս Բ^{ին} և Վարդուս Թ^{ին} ատենը կալվինական ազանդը սկսաւ Վաղղիայի մէջ տարածուիլ, և հաւատոյ վէճը կամաց կամաց քաղաքական վէճ դառնալով, մեծամեծ կոտորածներու պատճառ ալ եղաւ :

Լուդովիկոս Ժ^{րդ} ատենը երևելի եղաւ խելքի ու քաղաքականութե կողմանէ Ռիչըլիէօ կարդինալը :

Լուդովիկոս Ժ^{րդ} ատենը Վաղղիան շատ մեծցաւ ու զարդարուեցաւ, և ինքնագլուխ իշխանները բոլորովին ջնջուեցան : Ինքը լմընցուց նաև Սիլիլիլի ըսուած թագաւորական պալատին շէնքը, որ իր նախորդները գրեթէ իրմէ հարիւր տարի առաջ հիմներ էին :

Լուդովիկոս Ժ^{րդ} ատենը ազնուականները թագաւորական գանձին մեծ մասը փճացրնելէն ետև, հասարակ ժողովուրդեան տուրքերը շատցուցին . ժողովուրդը աս բաներէս առիթ առնելով՝ Սլոթէռի պէս անաստուածներուն գրքերովն ալ օրէ օր աւելի կատղեցաւ : Սիլիլիլի Լուդովիկոս Ժ^{րդ} շատ ջանաց ան չարեացը առաջքը առնելու, բայց չկրցաւ : Չարագործ մարդիկ կոյր ազատութեան սիրովը կատղած՝ առաջ թագաւորը ձգեցին, ազգային ժողովք հաստատեցին, և ամէն տեսակ անզգամութիւն ու զաճնուն պէս կ'ընէին . ետքը թագաւորն ալ սպաննեցին, տէրութեան

կառավարութիւնն ալ շատ կերպ դարձրնելէն ետքը՝ հասարակապետութիւն հաստատեցին : Ըն միջոցին, այսինքն 1799^{ին}, Վափոլէոն Պոնափաութէ զօրավարը մեծամեծ քաջութիւններովը ամենուն աչքը իրեն դարձուց, և ժողովուրդը հանդարտեցաւ : Արօնքն ու քաղաքականութիւնը նորէն սկսան ծաղկիլ, ու ամէն բան կամաց կամաց կարգի դրուեցաւ : Վափոլէոն հիւպատոսուէն ետքը կայսր ալ եղաւ, ու Վաղղիացւոց ուժը դէպ'ի դուրս թափեց . բոլոր Աւրոպան ու Ռսիան դողացուց, ինչուան որ ինքն ալ ուրիշ տէրութիւններէն յաղթուելով բռնուեցաւ, ու երկու անգամ արսորուելով երկրորդին մէջ մեռաւ : Բայց մենք Վաղղիայի խռովութեան ու Վափոլէոնի պատմութիւնը, և անկէ ինչուան մեր օրերը եղածները ուրիշ ատեն տեղն 'ի տեղը պատմել ու պելով հիմա այսչափս բաւական սեպենք :

Ղշխարհիս հին և նոր ազգերուն մէջ խիստ անուանիներէն մէկն է Վաղղիացւոց ազգը : Իրեն համարձակ, անկեղծ, զուարթ ու ընտանի բնաւորութեամբը ուրիշ ամէն ազգաց ալ սիրելի է : Ըմէն տեսակ յառաջագիմութեան, ուսման ու քաղաքականութեան յարմար ու ծաղկեցընող եղած է, և մասնաւոր կերպով աս դարուս մէջ . իր լեզուն գրեթէ բոլոր աշխարհք տարածուած, ու իր սովորութիւնները բոլոր Աւրոպայի բարի և չար օրինակ եղեր են : Յայտնի են նաև ան պակասութիւններն որ ընդհանրապէս կը տրուին Վաղղիացւոց . նի պարծենկոտութիւն, շատ խօսութիւն ու փոփոխամտութիւն . բայց ուրիշներուն ալ պարտքն է՝ ինչպէս բարւոյն հետեւիլը, նոյնպէս չարէն զգուշանալը . ապա թէ ոչ՝ վախնալու է որ անոնց կատարելութիւններէն զուրկ մնան, ու պակասութիւններովը իրենց կատարելութիւններն ալ կորսուցընեն :